



հասնելը: Բնիկը բերած թէյին, մետաքսեղեններուն ու ուրիշ ապրանքաց զին կտրեր էին 3147:481 լիբր սթրալին: 1837 ու 1838 տարիները Բեգլայի մէջ ծախւած թէյը 3 միլիոն սթրալինէն շատ պակաս է:

«Չինացիք» եւրոպական աղբերը կը ճանչնան միայն իրենց առևտրական գործառնութիւններէն. ուստի չենք գիտեր թէ Վաղլիայի դեսպանը ինչ պէս իրենց թողաւ իր շինանութիւնը պիտի ցուցնէ չինաց նաւահանգիստներուն մէջ, ինքք՝ որ ամենեւին առևտուրի կողմանէ պէտք եղած մեծ համբաւը չունի, ու իր հետն ալ շոգենաւերու նաւատորմիդ մը չկայ պատերազմի համար զինւորած: Բնիկը մէջի վրայ ուրիշ պատճառ մըն ալ կայ որ ամենեւին յայտ մը չի տար թէ Վ. Վաղլիայի իր պաշտօնը գլուխ տանելու է: Ի խակաւոր իշխանութիւն ունեցող պաշտօնատար մը ընդհանրապէս իր պաշտօնը գործքի կը դնէ թողաւորին պալատին մէջ, որու քով յարգ ունի: Բրդ ինչպէս հիմայ Չինաց կայսրը ամենեւին հաճութիւն մը չի ցուցուց իր պալատը գացող դեսպաններուն վրայ, ու ամենեւին չէր եւար որ փէքինի ընկերութեանը մէջ մտնուէն անանկ անձինք, որ շատ ժամանակ չէ տակնուվրայ ըրին իր տէրութիւնը: Յիրուսի մենք պատուութիւն առինք առևտուրը ընելու Չինացիներէ քանի մը նաւահանգիստներու մէջ, ու Չինաց կառավարութիւնը իմաստութեամբ մտածեց որ անպիտան վաճառականներուն ու նաւատիրներուն մէջ բարեկարգութիւնը հաստատ պահելու համար մի միայն միջոցը իրենց աղբէն հիւստոտի մը կառավարութեանը տակ դաննք դնելով կը լըսայ. բայց Վ. Վ. փոզին ճէրը լիակատար իշխանութիւն ունեցող պաշտօնատար չի սեպելը: Իշխանութիւն ստացելու էր անիկա զինւորական գործքերը կառավարելու ու խողարութեան դաշինք մը հաստատելու. սակայն Չինաց կայսրը չի թողուց մեզի իր քովը լիակատար իշխանութիւն ունեցող պաշտօնատար մը դնելու: Թէպէտև աս երեսէն շատ մեծ վնասներ կրեց, ու մենք գիտենք որ սըր շէնրի փոզին ճէր շատ խելացիութիւն ցուցուց աս բանին վրայ:

հաստատ կենալով: Չինացի թէյ որ ասոր համար բան մը չի շահեցանք նէ մենք, անանկ ալ մեր զինւորական յաջողութիւնները ու Չինացիներէ հետ ունեցած առևտրական հարաբերակցութիւններն իսկ ամենեւին յայտնի ըլլալով չենք գիտեր թէ ինչպէս կուզէ Վ. Վաղլիայի որ իր հետը վարէին: Բնիկա ոչ աստիճանը ունի և ոչ պատւանունը որ կարող ըլլայ արտաքայ կարգի դեսպանի մը ունեցած փառքովը Չինացի մէջ ներկայանալ. մէյ մըն ալ որ Վաղլիայի աս երկրին հետ ունեցած հարաբերութիւնը ամենեւին հարկաւորութիւն չունի դեսպանի մը միջնորդութեանը: Աւրեմ կը կարծենք որ Պարսկաստանի մէջ եղած գաղղիացի վերջին դեսպանին պէս Վ. Վաղլիայի պաշտօնն ալ քաղաքականութեան լիցուսները մը պիտի սեպել. . . . :

Եւրոպական հեռագրութիւնը որ երկրթէ ճամբաներուն համար հաստատուեցաւ, խիստ տարածուած է հիմակ Վիժ Իրիտանիայի մէջ, ու շատ չէր թար որ պիտո երկար երկրթէ ճամբաներուն գիծը մանրերկրորդի (սանիէ) մը մէջ, կարևոր լուրեր կուտայ Բեգլայի մէկ ծայրէն մէկուր: Բնիկա հեռագրութիւն մը արդէն հաստատուած է Աւստրալիայի մէջ 192:576 քիլոմէտրը հեռու սեղ լուր կուտայ:

ՌՈՒՍՆԱՍԱՆ

Բնիկը զորպատաները իշխանութիւն ունեցին ինչպէս հիմայ որ իրենց հրամանին տակը եղած զինւորներէն յանցաւորը, խարաղանի հարուածներով կամ քնուգով կը պատժէին: Բայց աս սովորութեանն առաջ եկած անկարգութիւնները խափանելու համար, Կորնի Վեհախառութիւն Կիկոզայս կայսրը՝ ծերակուտի ատենին խնդրանքը հրամայեց մտնաւոր հրովարտելով մը որ այսուհետեւ խարաղանի հարուած կամ քնուգ ըսած պատիժը չի տրուի զինւորներուն, ինչպէս որ պատերազմական ժողովը երկրին օրէնքներուն համեմատ ու սովորական

կերպով դատատան չընէ ու չվճուէ յանցաւորին արժանի ըլլալը նոյն պատժը ընդունելու:

Ս. Ռամզեզ անունով տեղակալ (միլիտար) զորպատան կարևոր գլուխ մը հասնեց. գողտտան երկարականի գործքով մը՝ ուսկից երկու հարող զիջ մետաղէ թէլ ինչպէս ջին տակը կը հասնին, պիտո խորունկ տեղերէն երկրթէ և ուրիշ մետաղէ բաներ կը հանէ, թէև խիստ ծանր ըլլան: Յիշուալ զորպատանը Կիկոզայի վրայ իր գործքովը փորձ մը ըրաւ մտնելու որ շատ յաջողեցաւ: Վարքայի մը վրայ դրաւ մեքենան, ու քսան լուպէի մէջ նուաւ երկրթ մը հանեց ջրէն 6 գրկաչափ խոր տեղէ մը որ 30 փուտ ծանրութիւն ունէր, որուն երկրթէ շղթայ մըն ալ կապուած էր 15 փուտ ծանրութեամբ. (3 1/2 փուտը մէկ խանթար է):

ՊԱՐՍԿԱՍԱՆ

Գեհրանի վերջին լուրերը կը հաստատուն թէ հիմակահիմայ (սմանեան ու Պարսից վէճին վրայ) եղած զոյցները բոլորովին գողտր են:

Հասը ու իր վէճերը սաստիկ սրղողեր են, Կեճիլ փաշայի խրկրէն զատաւոր խմանալով. բայց հիմայ երկուքնին ալ անդրկացի ու ուսաց դեսպաններուն ճգած են աս գործքը վերջացնելու համար: Հաճի Վիրգա Բըրաի կուցած վէճերը միշտ պատերազմի համար պատրուսութիւններ կը տեսնայ կըսեն, ու բողբոսութիւն թնդանթներ կը ձուլին, որոնց միշտ ներկայ կը գտնուի աս բարձրագոյն պաշտօնատարը, խել մը թնդանթներ ալ Վիլեհմնիէ խրկրէցան իր հրամանովը:

Պէհման Վիրգա իշխան Հասին եղբայրը, որ Բորպէճան գաւառը կը կառավարէ, Գասրէճ քաղաքը քանի մը գունդ հետևակ զօրք (կայս սաքեր) ժողվեց, բայց իր միտքը ան է որ շատ ժամանակի ՚ի վեր մնացած անոնց թոշակները վճարէ:

— Մեծ տրուսութեան մէջ է Վեղերը իր եղբորը մտնելուն համար Գասրէճ քաղաքին մէջ: Կուտ վարութիւնը ասոր համար իրեք օր սուղ բանեց:

Աւրեմ ի՞նչ պարտականութիւն ունէր Վ. Վ. անունով պարտը օրադրի մէջ աս ծանր նիւթին վրայ ալ խօսելու: Բայց Վ. պարտը անով ալ գոհ չըլլար. Կապարտուորի կըսէ նաև (սմանեան պատմութեան հեղինակին վրայ) քիչ աղգասիրութիւն տեսնալու, ու ան գիրքը կը քով գրուած է ըսելով վար զարնելու: Բնիկա հեռագրէն մէկէն ՚ի մէկ կիմացուի որ չէ թէ աղգասիրութիւն է Վ. պարտին ըրածը, հասպա կողմնասիրութիւն, որ ոչ երկրէք օգտակար կրնայ ըլլալ աղբի մը. և մանաւանդ մեր աղբին որ ասոր համար բաւական վնասներու հանգիպել է. երանի՜ թէ հիմակ ալ ազատ ըլլար բոլորովին այսպիսի վնասներէն: Իսկ թէ աս կողմնասիրութիւնն է որ Վ. պարտին գրել տուեր է ան խօսքերը Վ. Վ. անունով պարտին գեմ, ես չեմ ուզեր ցուցնել. ան աղգասիրական յօդուածը նորէն կարգաւ ուղղը՝ մէկէն կը հասկընայ:

Կըմեղադրէ Վ. պարտը (սմանեան պատմութեան հեղինակին թէ ինչու համար 1828 ին անգրը երկարօրէն կը դրէ, ու 1820 ին Կոստանդնուպոլսու մեր աղբին մէջ եղած երեւի անգրը չի գրեր: Բնիկա կողմնասիրութիւնն ալ կողմնասիրութեանն առաջ եկած ըլլալը գիտնալով՝ պատասխան տալը հարկաւոր չէր. բայց մենք գոնէ կարգացողին միտքը բժշկելու համար ըսենք: Բնիկ 1820 ին անգրը չի գրել (սմանեան պատմութեան հեղինակին ոչ միայն

պակտութիւն չէ, այլ ճշմարիտ աղգասիրութեանը յայտնի նշան է: Վասն զի ի՞նչ էր 1820 ին անգրը, եթէ ոչ մեր աղբին երկրեցական պատմութեանը վերաբերեալ խնդիր մը, որ անվայելուչ հետևութեան ունենարու համար մեր աղբին ամենեւին պատիւ մը չըրաւ: (սմանեան պատմութիւնը գրողը ի՞նչ հարկ կար որ աղբին այսպիսի հին վերքերը նորոգէր՝ հակառակ մեր սկզբանցը, որ միշտ վերքը պատելով կը ջանանք դարման ընել: Ետ շատ բարեխիշտակ Չամեան Վ. Վիրգայէ վարդապետին շայց պատմութեանը շարունակողին կենայ որ ան 1820 ին պատմութիւնն ալ (որ ծայրէ ՚ի ծայր տեղն ՚ի տեղը գրած ունիք) ցուագին ոճով շարագրէ, ու թէ որ հարկ ըլլայ նէ՛ տպէ. (սմանցոց պատմութեանը մէջ ամենեւին հարկաւոր չէր որ պատմուէր: Իսկ 1828 ին անգրը (սմանեան տերութեան մէջ իրաւցնէ մեծ գործողութիւն էր որ երեւելի փոփոխութիւններու ալ պատճառ եղաւ. վասն զի անով տերութեան մէջի շայրը դարբեցան մէկմէկու նեղութիւն տալէն որ հասարակաց օգտին կարենան աւելի աղէկ ու զինել: Աւրեմ հարկ էր որ 1828 ին պատմութիւնը գրուէր: Բայց ես չեմ գիտեր թէ ան պատմութիւնը պատմելու ատեն ալ մէկ աղգասէր ու ճշմարտասէր հեղինակ մը աւելի ի՞նչ զգուշարորութիւն կրնար ընել, որ (սմանեան

պատմիչը ըրած չըլլայ:

Բնիկ իրաւացի կը կարծուի Երկրորդ մեղադրանքը թէ ինչու համար ան գրքին հեղինակը քանի մը համբաւոր հայկազուն անձանց անունները յիշած չէ, որոնք Օսմ. տերութեան քաղաքական գործքերուն մէջ երեւելի հանդիսացան կըսէ իրենց հաղապիւտ տաղանդներով ու գործունեութեամբը: Բնիկ իրաւացի կը ըստ ըսի, վասն զի իր կողմնասէր մեղադրութեանը աղէկ պատրուակ գտեր է մեծահամբաւ Պօղոս պէյ ամիրային (սմ. պատմութեան մէջ չմիշտ էր: Բայց չէ մտածած թէ ան գրքին մէջ արգէն սուլդան Սահմուտին բոլոր պատմութիւնը աս հարկի կարճ ընկած է. Կիկոզայի կուտակալն ալ հաղիւ թէ յիշուած և ասոր պատճառն ալ բաւական հասկըցուցեր է հեղինակը: Ռոստի Պօղոս պէյին վրայ ալ մտնաւոր յիշատակութեան ստիթ մը չըլլալով, հեղինակին աս մտաւորութիւնը այնչափ անհարկ գործքան արժանի ու անծանօթ կասկածներու պատճառ. պէտք չէր որ ըլլար Վ. պարտին. այլ պէտք էր մտածէր թէ ոչ ան վեհանքն իշխանը կարօտ է (սմանեան պատմիչին յիշատակութեանը և ոչ մեր աղբը կամ ինքը) Վ. պարտը աս պատմութեան մէջ կարգաւոր կարօտ է ան աղգասէր ամիրային գովեստը Ետ տարբեր է ան պահանջները որ անհասկալի ըլլալով կը յարէ մեր բանագատը. Կոստանդնուպոլսու (կըսէ) հանգոս

Կոնստանտնուպոլիսի Լուսինայի Գործարարական Սեյմի մասին խոսքերը, որ արտաբերված են 1845 թվականի մարտի 15-ին և 16-ին օրերին Երևանի Գործարարական Սեյմի կողմից:

— Սեյմի անդամները մեր գործերը իրենց պարտիկ էրկոտասարդ բոլորակալի մը մեռցնելով որ փախստական զինուոր էր ուսուց բանակին ու Գեհրման կրքնակեր քանի մը ժամանակէ ՚ի վեր: Ըստ անգլոթերեր առաջ անոր թեկերը կոտորուցին, երեսը ու մարմնոյն մէկ կողմը գոշնակով վերադարձնել յիսունը չորս տեղէն, ու վերջապէս գլուխը կտրուցին: Հանցաւորները մեկ թի մը մէջ փախստուք տեղ չարագործ մարդոց սովորական սպաստանարանն է: Սակայն Շահը ստ սովորութեանը չի նայելով, զուրս հանել տրուաւ մարդասպանները, որոնք իրենց յանցանքին համեմատ պատիժը առին սաստիկ անաչառութեամբ: Իրեքին ալ թեկերը կտրուցին, ետքը դաշնակով մարմններն ծակծակեցին ինչպէս որ իրենք ըրած էին, վերջապէս գլուխներն առին:

— Թիւրքերէնները իրենց պատամբ կառավարչին գրգռելովը նորէն սկսեցին ճամբորդները կողոպտել ու գերի թողնել: Շահը քանի մը գունդ զօրք իրկեց անոնց վրայ, ու ստ օրերը լուր եկաւ Գեհրման թէ ստ վրանաբնակ մարդիկը (կեօշեպէ) ամէն տեղ զորքերու ու յողթերու են, ու ձեռք իյնողներն ալ անմիջապէս սպաններ են:

— Ռուսաց զօրավարը որ Վրաստանու կառավարչի իջէ, Գեհրման խրկեց իր անգամ պահապան զօրաց տեղակարը, ու բանակի օգնական մը, մեծագին ընծաներ տալու համար իր կողմէն Շահին ու Վեդլերներուն:

ՔԱՆԱՔԱՆ ԽԱՒԻՔԻՔ

Չ. Պիւսին, 4 հունիս: Վեհայրը Ս. Իսիթարեան ուխտին գերապատիւ Երբասայրը պատուական երկրագունտ մը խրկեց հայերէն գրով յիշեալ Վանքը շինուած, ՚ի նուէր Թանգարանի վերամշակութեան սուրբ Ս. Եսրայիման Ուսումնարանին:

Յիշող Պեղծած Զարութեան ամիրային յարգի անունը, ու սուրբ անձնու Սահման օգնատարաւ արքային անոր վայ ունցած ծայրային խնամքը ու անոր տուած էրեկի արտաբերութեանը յիշատակը արժանի չէին մի արեւոք: Ըստ հարցմունքին կարծ պատասխանը ստ ըլլայ: Ընդ շտ (Սամանեան պատմութեան հեղինակը չէ գիտցեր թէ ինչ կերպով պէտք է յիշել ան պարտը որ ոչ ճշմարտութեան հակառակ ըլլայ, և ոչ հասարակաց կարծիքին: Ըստ ստ պիտի ըլլայ Պեղծեան ամիրային (Սամանեան պատմութեան մէջ չիշուելուն պատճառը, չէ թէ սիւ փերկէճիէ մը, կամ հրեայ պատուէ մը, կամ իսկիւնէն Շահիէն Շահիէն ու ասոնց նման մարդկանցմէ (որ տէրութեան մէջ գործ ծողութիւն մը ըրեր են) վար սեպուէր է, ինչպէս որ Գ. պարտը ընդունայն տեղը կասկած կընէ (Սամ. պատմութեան ստ ան երեսները տես ըսելով: Միայն թէ ստ պլ ըսեմ որ ան երեսներուն մէկ քանիին մէջ Տիւրքանց արգասէր արգաստոհմին արժանապէս յիշուած պատմութիւնները ըլլալով, չեմ գիտեր թէ Գ. պարտին միտքը ինչ է:

Մերկընդունմ. ստ Գ. պարտին գրուածքէն ալ կիւսարտի որ շատ մարդ ինքզինքը արգասէր կանուանէ, ու իրք անոր ներհակ է. վասն զի ճշմարիտ արգասիրութիւնը այնպիսի կերքերէ ու կողմնակիցութեանէ արգաստ

— Վեհրանդրիայէն կրգրին: Ս. Թեօփորո Պալթաճին ի իբրեկ ըսուած դաղը իսկան շողեւանով է. կու հոն. կը հաստատան թէ, խարձրագոյն Գրանը կողմանէ յատուկ գիրով ու պաշտօնով եկած է, որ Կորին խարձրութիւն Եգիպտոսի փոխարքային հետ խօսակցութիւն ընէ պայմանաւոր հասած տարեկան սուրբին համար, ու ասկէ ետքը ևս վճարելու տուրքին վրայօք:

Կորին խարձրութիւնը արդէն տեսութիւն ըրաւ Ս. Պալթաճին հետ որ քանի մը ժամ տեկց. բայց տակաւին բան մը չորոշեցաւ ստ գործին վրայօք:

Ս. Երբայրը որ մտերս Լոնտոնայի մէջ մեռաւ ու թաղուելուց տարեկան, մեծ հարստութիւն մը ձգեց զրեթէ բոլորն ալ հասարակաց տեղանքը շահը (Փայիլը) գրած, անանկ որ գրամագլուխ ունեցողներէն ուրիշ մէկը չի կայ որ այսքան հարստացած ըլլայ:

«Իր կուսկազրէն գիտենք (որ Գեհրման պալուէի Եգիպտոստարանին մէջ բացեցաւ) թէ իր ամէն մէկ տղուն մէկուկէս միլիոն սթէրլին տրուէր է, կամ 38 միլիոն Ֆուանք. ամէնը մէկէն՝ 190 միլիոն Ֆուանք. իր անդրանիկ տղուն ձգեց նաև 40,000 սթէրլ. (1 միլիոն Ֆուանք) կալածներու եկամուտ: Իր յիսունը մէկ թոռներուն ու թոռանը զուկըներուն մէջ բաժնեց 700,000 լիբէ սթէրլ. (18 միլիոն Ֆուանք) որ կընէ ամէն մէկուն 350,000 Ֆուանք: Իսոր ժառանգութիւնը 250 միլիոն Ֆուանքը կանցնի:

«Ս. Երբայրի աղջիկները՝ որոնց մէկը սըր Ջէյմս Վ. Ուիլիամսն տրուաւ, շատ օծիտով (Ճէհեդ) ան ալ ստ ժառանգութեանէն մասն ունի:

«Սըր օրադիրը քիչ մը երկարօրէն կրգրէ անոր վրան: Կըսէ թէ՛ անցած շարժու Սթօքսթանձի խիստ հարուստ անդամները երկար խորհուրդ ըրին Ս. Երբայրի մահուանը վրայօք: Ըստ անուանի անձը, և կըսէ թէ, 7 միլիոն սթէրլին չափ հարստութիւն ունէր, գրեթէ 175 միլիոն Ֆուանք. առանց իր կալածները (աքարէթ) համրելու:

«Երբայրու խիստ հարուստ մարդկանց մէջ չի

պիտի ըլլայ, ու ոչ և թէ ընդունայն խօսքերով՝ սլլ արգեամիք և աշխատութեամբ պիտի երկնայ:

Վրանայ որ ինչորեմ հրամանիք անկողնասէր սողաւորութեանէն որ ստ պատասխանաւ ալ տպու օրագրից մէջ: Միայն թէ հիմակընէ կըսեմ, որ և թէ նոյն Գ. պարտը կամ ուրիշը ստ նիւթիս վրայ օրագրից մէջ նորէն բան գրէ, անոր պատասխանը ինծմէ թող չսպասուի. վասն զի ես ալ չեմ ուզեր որ պատուական օրագրից սյուպիսի վէճերու գործիք ըլլայ:

Վեհրեկ. 7 Մարտի 1845. Ն. Յ. Ս. Ս.

ԵՓԵՍՈՍԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Վեհրեկի ճանապարհորդ մը որ Եփեսոս եկաւ 10 օրի առաջ, կըսէ թէ՛ Հիմակեան եփեսոսները չիչ մը յոյն գիւղականներ են որոնք մեծ թղթաւորութեան մէջ կապին: Այն Եփեսոսի ժողովուրդին սերունդները կըսէ, կը բնակին իրենց մեծութեան աւերակներուն մէջ, ոմանք ակամներու (լողոցներու) կամ թատրոնին ցած տեղերուն ու գերեզմաններու մէջ ուր տղ կը իրենց նախահարը մարմինը: Իսկ մեծ ճանապարհորդները որ Եփեսոսի մէջ պարտեցան այս ժամ անտեղնիս, կըսեն թէ անոցի տեղ մըն է հիմակ քաղաքը Այստայա ըսած տղ որ Եփեսոսի նոր անունն է: Եւ միայն քանի մը տաճիկ իրեթիքներ կը գտնուին հոն Եփեսոս

կայ մէկը որ ասոր ունեցած գումարին կէսը ունենայ Սալոմոն Հեկէն ՚ի զատ Համպուրկի մէջ, որ կըսէ թէ 4 միլիոն սթէրլին ունի (100 միլիոն Ֆուանք): Սալոմոնի ստացուածքը ստ է. բայց Ս. Երբայրի 1 կամ 2 միլիոն սթէրլինի ալ գետին ունէր: Սրբան հարուստ որ ըլլան Պարիսի, Սօղշիլ, ու Յօք պարտները, ամենեկն ասոնց ունեցածը չի կընար անոր հարստութեանը համար: Երբայրի զուրն միայն մէկ հոգի կընայ անոր հետ բարդատուիլ: այսինքն Ս. Երբայր ՚ի իւ Երբայր: Եմերիդա գալորներէն ու վարդիօք չի ճանչնար (գէլ ա՛ Վարդի ըսած հոյակապ սրաւոր: Ս. Երբայր սըր Ռիշարտ Երբայրի մէկ հատիկ տղան էր, արևելեան Հնդկաստանի վաճառականաց գործակալներուն տեղը հիմնադրողը, որ ինչեան հիմայ կրկենայ: Սըր Ռիշարտի բոլոր հարստութիւնը ժառանգեց 1792 ին, որ կէս միլիոն սթէրլին կը համարէ: Ս. Երբայր իր հօրմէն մնացած ժառանգութիւնը է վիցոնց կըսեն Մէնջէսդէրի, Պարթիլի Քրիտլ Փօլտի մէջ ունեցած իր գործատուներէն. մանաւանդ Տէրպէյի ու Եթիօնկամի դքսութեանց մէջ իր հաստատած զրամանոցներէն (պանքօ): որոնց տեղը միայն ինքն էր: Եմենեկն սնապարծութիւն չունէր. տարին 3,000 լիբէ սթէրլինէն է վերջապէս չէր ընէր ու ստ գումարին մեծ մասն ալ իր պարտեղներուն համար կը մտնէր, որոնք շատ կը սիրէր: (Օրոնգր. Գալ.)

Կուստէլուրի գետնաշարժէն վնաս կրողներուն համար ինչեան հիմայ ժողովուրդը նպաստին գումարը կը համարէ 2,224,603 Ֆուանքի:

ԱՌԵՒՏՔԱՆ ԽԱՒԻՔԻՔ

ԳԼԳԼԻՆ Սարսիկ, 20 Մայիս: Բանպակ: Եմերիդայի տեսակները կուզին ու ստ շարժութեան վաճառուներէն եղան: Իզմիրու բանպակներէն ևս քանի մը մաս ծախուցաւ, ինչպէս ըսինք՝ Զեմակեան քաղաքներուն շատ գեղջիկը ու անաչին էր, ստոր համար Զեմակեանց ժողովուրդը հոն կը կատարէր ու իր ծով գերը Բաթման ըսած տեղը չի մը ծովէն հեռու, ուր կը լըրը Բաթման Զեմակեան հասարակ տնայ վրայից: Եփեսոս անոր ուրիշ շատ շնոր ինչպէս ուրիշ Զեմակեան քաղաքները անկէն թատրոն մը և ուրիշ Երեկեան տեղանք: Բայց շատ անտեղ կայ: Արտեմիս կուսքին տաճարու, որն որ ալ խարխիւ եօթը հրոշմի բաներուն մէկն էր, ու այս շատ անտեղ: Ինչ երկարացութիւնը նախ Եփեսոսի մէջ սկսուեցաւ: Պատմութեան մէջ կը կարգացի թէ Ամարտները գոհ ըլին ասոր երբոր Ատտիկ գալին Թեօստին գեմ. ու ասոր արձանը մէկ ծառի մը անտեղ գտնուեցաւ, կըսեն, որ շատ պղծիկ էր և իր հնութիւնը իր գիրքին և ձեւէն յոյսնի կը լըր. վասն զի տղերը մեկնեալու կըսած ինչ կը կարողանին կերպով բաց նիւթը ինչ բանէ ըլլալը մինչև հիմայ ծանօթ չէ: Սալթիմատ Հոմոնյու հիւպատոսը տեսնալով այս արձանը կը հաստատէ թէ որ թէ (տամայի գիւթիկը չիւսած է մէջը նարթի իւզով լեցուն, որ միշտ գլ մնայ ու չի շրնայ: Արձանին հանդիմանը շատ փառաւոր էին և վրայի պատմութեան պատկերներով զարդարած, ձեռքը մէկ գաւազան մը բռնած էր որ հաստատ կենայ, և վրան մէկ բող մը ծածկած էր որ ժողովուրդը չի տեսնայ. բայց կըսեն թէ այս արձանը որ կը հաւատային թէ Երեթեքն իրած է, ամենեկն չի կըրը վրայ թէ կը կտուտ տաճարը Եթէ հեղ շինվցաւ: Չատուածու հիմն բանաստեղծները ներքին էին, և կոյս աղ ինչ որ ստանալին սպաստարութիւն կըսին:

Արտեմիայ տաճարը Եփեսոսի մէջ եօթը անգամ նորոգուեցաւ: Երբայրայա անտեղ մէկը այս տաճարը երեց Աղբարանդի ծնած օրը. որն որ համարանկեցաւ այս չար գործը ընելու իր ու

բայց վար գիներով . այսինքն Սպարսկան 65 Փուանք յիսուն քիլոկրամը ու Վրացականը 60 Փուանք . կիպրոսի վարնոյ ապրանք ևս ծախեցին 60 Փուանք հարուրին 12 վար իջեցունելով :

Հավրէն մայիս 14 թիւով կը գրեն : Ըստ շաբաթ միայն 2685 պալեա բանակի եկաւ Լճիկի գայէն , ու 4827 պալեա ծախեցաւ . ուստի քաղաքիս մէջը զանրած բանակներուն թիւը օրէ օր քիչնալու վրայ է . հիմակուհինոյ հազիւ թէ 155,000 պալեայի չափ կայ : Ըստ օրվան արժողութիւնը Լճիկի գայի բանակաց համար 60 Փուանքէն պակաս է . Լճիկը տեսակները այնքան չուզելի , այլ հասարակ ու վարնոյ ապրանքները միշտ դիւրաւաճառ են : Մարտիկայի մէջ ամէն տեսան բանակներէն՝ 1841 մայիս ամսըան վերջը նոր թիւ միայն՝ 23,974 պալեա կար . անցած տարի ևս մայիս 31 ին՝ 33,974 պալեա կար ու աս տարի աս ամսըան վերջը Լճիկի միայն 18,288 պալեա կայ :

Մետաքս : Վրիչ զործառնութիւն եղաւ աս շաբաթ հետեւեալ գիներով , կէս քիլոկրամը ( 160 տիրհէմ ) :

Table with 2 columns: Item name and price. Items include Պրուսայինը, Մէշտուտը, Սէլէն, Պարսկաստանինը, Պարեամալուրինը.

Լճիկի : Թիւով է . թէպէտ անցած շաբաթ 12 Փուանքի կէս քիլոկրամը ծախեցաւ , բայց աս շաբաթ աս գինով աւելող չիկայ :

Սուսամ : Կուզելի ու գիները բարձրցան . 44 Փուանքի ծախեցաւ պատրաստ ապրանք հարուր քիլոկրամը :

Կտուաւտ : Կամանակէս կուզելի . աս օրվան արժողութիւնը 25-26 Փուանք է հարուր քիլոկրամը որ է 85 օխայ :

Թիֆլիս : Կիւնի բանած Լճիկի տեսակ ապրանքը միշտ դիւրաւաճառ է 2 1/2 Փուանքի կէս քիլոկրամը :

Լճիկուհի ոսկը : Ըստ շաբաթ 60,000 քիլոկրամի

չափ ծախեցաւ 4 1/2 Փուանքի , յիսուն քիլոկրամը : Կապաստակի մարթ : Վրիչ մը կուզելի . երկրորդ տեսակ ապրանքը 4-4 1/2 Փուանքի ծախեցաւ մէկ քիլոկրամը (320 տիրհէմ) :

Գործատուների ձեթ : Կուզելի ու գիները բարձրացան . սրտորաստ ապրանքին գինը՝ 114 1/2-115 1/2 Փուանք է էթթօլիթրան (75 օխան) :



ԻՒՆԻՒՆ

(Թրեւս , 20 Մայիս :

Բամազակ : Իսխտ թուլ է ու հետեւեալ գիները անուճով միայն են :

Table with 2 columns: Item name and price. Items include Սպարսկա, Քրքաղաճ, Խոսապա, Կիպրոս.

Բուրդ : Կախաւ աւելող պակաս չէ . աս օրվան արժողութիւնը չի բանած Խղվիրու ապրանքին համար՝ 20-22 Փիօրին է խանթարը . Լուսպածը՝ 36-38 :

Թիֆլիս : Լճիկի տեսակը՝ 100-105 Փիօրին կը ծախուի խանթարը . երկրորդ տեսակը՝ 85-90 . Լճիկուհի տեսակը՝ 65-68 . Թիպաղայինը՝ 40-70 ըստ տեսակին :

Մետաքս : Պարեամալուրինը՝ 4 1/2-5 Փիօրին Փունթը զժուարաւաճառ է :

Փալամուտ : Տանրհինգ օրվան մէջ 10 հազար խանթարի չափ ծախեցաւ հետեւեալ գիներով . հիմակուհին ամէն տեսակներէն 44,500 խանթար անկաճառ ապրանք կայ

Table with 2 columns: Item name and price. Items include Լուսջին տեսակը, Երկրորդը, Երրորդ կամ վարնոցը, Քարամանինը.

Լճիկի : Կիւնի երրեմն կը ծախուի 5 1/2-5 3/4 Փիօրին Փունթը (180 տիրհէմ) :

Ղէհրի : Կանրաւաճառ է . աս օրվան արժողութիւնը նոր հունձի աղոր ապրանքին համար՝ 70-75 Փիօրին է խանթարը . հինը՝ 35-40 Փիօրին . խկիլիկ նոր հունձինը՝ 40-42 . ամէն տեսակներէն 6-700 խանթարի չափ կայ քաղաքիս մէջ :

Գխտոր : Բանած սև տեսակին արժողութիւնը՝ 27-28 Փիօրին է խանթարը . կանանչը՝ 19-20 . Ճերմակը՝ 22-25 . սև զխտորէն ՚ի զատ ուրիշ տեսակները զժուարաւաճառ են :

Սակամոնի : Թուլ է , ու հազիւ թէ 10-10 1/2 Փիօրին կը ծախուի Փունթը :

Մեղրամոն : Ըստ գալուն համար գիները քիչ մը իջան . քաղաքիս մէջը 1600 խանթարի չափ ապրանք կայ . Խղվիրու մեղրամոնը՝ 101-102 Փիօրին է խանթարը ուրիշ քաղաքներունը՝ 90-100 ըստ տեսակին :

Սուսամ : Թուլ է . ու 7000 սթարօ անվաճառ ապրանք կայ . աս օրվան գինը՝ 8-8 1/2 Փիօրին է ըսթարօն :

Կտուաւտ : Կամանակէս չուզելի . 5 1/2-6 Փիօրին սթարօն հազիւ թէ կը վաճառուի :

Ձեթ : Լինգ տասը օրէն ՚ի վեր կուզելի ու 20-21 1/2 Փիօրին օրնան դիւրաւաճառ է :

Ցորեն : Լճիկուհիներ՝ 2 1/2-2 3/4 Փիօրին կը ծախուի սթարօն :

Ցորեն : Կուզելի , ու միայն 150 պալեա ապրանք կայ . Պախարու տեսակին գինը՝ 26-27 Փիօրին է խանթարը ու Վրացականը՝ 22 1/2-23 :

Հին սրինձ : Միշտ դիւրաւաճառ է 48-50 Փիօրին խանթարը :

Եղան մորթ : Եղածը կուզելի ու 29 33 Փիօրին ըստ տեսակին կը ծախուի խանթարը :

ՏԱՃԿԱՍՏԱՆ

Օմրուհիս , 4 Հունիս :

Ըստ շաբաթ քաղաքիս առուտուրներուն վրայօք նոր տեղեկութիւններ չունինք տալու . որովհետև նշանակելու արժանի փոփոխութիւն մը չեղաւ մեր ետքի թիւէն ՚ի վեր :

ՓՈՒՆԵՆԿԱՎՈՒԹՅՈՒՆ

Կոստանդնուպոլիս , 26 Մայիս .

Table with 2 columns: Item name and price. Items include Լճիկուհի, Մարսիկա, Թրեւս, Փարիզ, Լիվորնօ.

ՎՐԻՊԱԿ . Ն . Վ . Վ . Արիֆ փաշան , որու համար անցած շաբաթուան օրագրին մէջ լինի թէ Ազրբայճանի սիւսի խկրիկ Ն . Վ . Վ . Ուէշտ փաշային տեղը , բարձրագին արեւելի նախորդ նախագահն է և ոչ թէ պարսկացի պաշտօնատար , ինչպէս որ սխալմամբ զրամ էինք :

ԱՐՇԱԼՈՅՍ ԱՐԽՐԱՏԵԼՆ . ԸՍ (Օրագրը շաբաթը անգամ մը կը տրվի :

Տարեկան ստորագրութեան գինը՝ 120 զուռուշ է կանիկի (փէլին) . ովոր ուղէ կրնայ ստորագրվիլ :

Խղվիր՝ օրագրութեան տպարանը :

Պոլիս՝ Վախեկ խանը Ըստպալեան Սարգիս աղային գրատունը :

Պուրսա՝ Վապաքճեան Սատմէոս ու Վրիգոր աղայից մաղաղան :

Լճիկուհի գրիս՝ Լճիկուհիան Կարապետ աղային մաղաղան :

Կահիրէ՝ Լճիկուհիանց մահաւախ Լճիկուհի աղային գրատունը :

Յոպպէ՝ Սրապիտեան աղայ Յակոբին գրատունը :

Թրեւս՝ Լճիկուհի Վրիգոր աղային գրատունը :

Լճիկուհի՝ Վաղաղանց Յարութիւն աղային մաղաղան Լճիկուհիան Կաղար աղային տունը :

Լաշ՝ Պըրքըլեան աղայ Եղբարց մաղաղան :

Պաղատա՝ Լճիկուհի առաջին թարգման աղայ Խաչիկին տունը :

Մարզուան՝ Վժտերեան Պ. Միսնին վաճառատունը :

Կարէթ՝ Ըրմաղանեան Վարդանեանց աղայ Կարապետին վաճառատունը :

Թէհրան՝ Լճիկուհիանց Թարգման Խանին բնակարանը :

Սպահան՝ Լճիկուհի աղայ Լճիկուհի վաճառատունը Պոնկա՝ յարգի պարոնաց Լճիկուհի որդուց և ընկերաց վաճառատունը :

Կախաւ՝ պարոն Գ . Լ . Կէրոգեանին գրատունը : Մարտոս՝ պարոնաց Սէթ և ընկերաց վաճառատունը : Մինկափոր ու Պաղապիա՝ յարգի պարոնաց Սէթ կը զարգ գրատունը :

Նուր անցածի մէջ մշտնջենաւորելու համար : Ետքը շինեցաւ բոլոր փոքր Լճիկի բնակիչներուն ծախարով ինչպէս կրէ Պինիս հաւանական կարծեօք՝ թէ 200 տարին լինցաւ : Ասոր երկրորդ թիւը 425 ոտք էր , լայնութիւնն ալ 220 , և 227 սիւներու վրայ շինված էր . ու ամէն մէկ սիւները որ թագաւորները պարզեւ ըսած էին , շատ աղոր ու հոյակապ շէնք ունէին , 60 ոտք բարձրութեամբ : Մեծն Աղէբանդը ըսաւ . եփեսայոց որ ամէն եղած և ուրիշ ըլլալուք ծախքը լճիկուհի ու իր անունը գրե այս տաճարին վրայ , բայց եփեսայից յանձնառու չեղան ըսելով՝ թէ պէտքը չէ որ մէկ շատուած մը՝ ուրիշ շատուածի տաճար շինէ : Այս տաճարին մէջ կը գտնուի Աղէբանդի պատկերը որն որ Աղէբան անանի պատկերներ նկարեց , և անոր համար շատ մեծ վարձք ստաւ : Գործը աւարելոյն մէջ ըսված խօսքերէն կիսաջրի թէ եփեսայից շատ շատուածներ կը պաշտէին , բայց ետքը Պոլսու աւարիտ Քրիստոսական հաւատքը մտցուց հոն , ասոր համար Յովնանու . յայտնութեան մէջ կը լինի թէ 7 եկեղեցիներէն մէկն էր : Եփեսոսի մէջ կըլաւ նաև 431 ին երրորդ ընդհանրական սուրբ ժողովքը՝ Սեսուրի դէմ , ու հիմակ Եփեսոսի աւաջնորդը (ընդ) ունի երկրորդ արք եպիսկոպոսութեան աստիճանը ու իր կառավարութեանը տակն ալ շատ եպիսկոպոսներ կան :

Շատ Երեւելի մարդիկ ծնան Եփեսոս որոնց մէջն է նաև Աղէբան անանի պատկերներ : Եփեսայից կը գործածէին նաև կախարչութեան արհեստը որոնցմով շատ զարմանալի բաներ կը շինէին :

Թարգմանեաց ՚ի յոյն բնագրէ Թաղաւոր Յ . Չանարգալէեան յաշակերտաց վարժարանիս :